Ն. 6473 1891 ՅՈՒՆԻՍ 25 ՇԱԲԱԹ 32 ԻՆՃԻ ՍԷՆԼԻ ԱԼԱՖ. ՅՈՒԼԻՍ 7 ՇԱԲԱԹ Ն. 6473

10 ԲԱՐԱ

Մանկական Կիրքեար

10 ԲԱՐԱ

ԵՒՄԻ ՂԱՋԷԹԱ

Թաղրաղար Իչին սէնէլիք Մէճիտ 6
Իսթանպոլ Իչին » » 5
Բսբա իւճրէթի պիրէ այիտ տիր

Իսթանպոլտա, Քիւրքճիւ խանընտա, ալթ գաթտա վագը 21 վէ 23 նիւմէրոլու մաղազալար.

مطبعه وادارەخانەسی
استانبولده کورکجی خانده آلتقاده
واقع ۲۱ و ۲۳ نومرولو مغازەلر.

منظومهٔ افکار
صاحب امتیاز و مدیر مسئولی
قزوبت یانوسیان

١٢٠٧ ՀԱԶԻՐԱՆ ՀԵ ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻԵԱԶ ԿԱՐԷՊԵՏ Ե. ՓԱՆՈՍԵԱՆ ١٣٠٨ ՁԻԼՀԻՃՃԷ ١

Ա. ԶԳԱՅԻՆ

Ազգ. վէ Քաղ. Ժողովական Ատենապետ. էրի սաամ. Նուբարեան էֆ. հազր. իլէ Սահակ էֆ. Ղազարոսեան տիւն Բաթ. ըիգխանէնէ կէլէրէք, էօնիւմիզտէքի ճումաա կիւնիւ ագտը իճթիմա իտէճէք օլան, Ազգ. Ժողով հագգընտա իճրայի միզաքէրաթտա պուլունմուշլար տըր.

Կրօն. Ժողով եարըն սապահ վէ խուրշն Ժողով էօյլէնտէն սօնրա Գալաթատա թէճէմմիւ իտէճէքլէր տիր.

Եէնիքէօյ, Պէօյիւքտէրէ, վէ Սթէնեա միայեալ թաղլարընտան, ըիֆ. Սեպուհ էֆ. Տէմիրճիպաշեանըն երեսփոխան ինթիխապ օլունտուղու իշիտիլմիշ տիր.

Պիր իքի հաֆթատան պէրու Իզմիրէ պուլունան Արժ. Յակոբ Ծ. Վրդ. Աշոտ, տիւն Տէրսաատէթ ավտէթ իթմիշ տիր.

ՄԻԱՑԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Այն ամէն փարտապնաք սրք գապագ — յօժարութիւն ունին Հայոց Միացեալ Ընկերութեանց Գաւառական Թուչակաւոր պաշտօնէութեան մէջ մանել իբրև ուսուցիչ, կը հրաւիրուին ներկայանալ Ընկերութեան գրասենեակը և իրենց անունները հարկաւոր ծանօթութիւններով արձանագրել տալ անդ այն մասնաւոր տոմարին մէջ որ յատկապէս այս արձանագրութեանց սահմանուած է և որոյ մէջէն պիտի ընտրուին ներկային ու ապագային համար պէտք լինելիք պաշտօնեայք. (ԿՆԻ+)

Կ. Պոլիս 24 յունիս 1891
Ս. Լուսաւորիչ Եկեղեցի Ղալաթիա

ԹԷՎՃԻՀԱԹ

Էրզրում վիլայէթի մէրքէզ նայիպլիկի, Կիւզել Հիսար Այտըն նայիպի սապըգ Քաղ. Մէհէմմէտ Վէհիպ էֆ.եէ,

Այտըն վիլայէթինտէ Գըրգ Աղա գազասը նայիպլիկի, Բղի նայիպի սապըգ Միւքէրրէմ էֆ.եէ,

Գաստամունի վիլայէթինտէ Պոյ Ապատ գազասը նայիպլիկի, Թըրնօվա նայիպի սապըգ Մէհէմմէտ Հիլմի էֆ.եէ,

Գոնեա վիլայէթինտէ Պոր գազասը նայիպլիկի, Ինճէ սու նայիպի սապըգ Ահմէտ Համտի էֆ.եէ,

Հալէպ վիլայէթինտէ Պիլան գազասը նայիպլիկի, Ճէմալին նայիպի սապըգ Հիւսէյին Սապիթ էֆ.եէ թէվճիհ պույրուլմուշ տուր.

ՏԱԽՏԼԻԵԷ

Սատրազամ վէ Խարիճիեէ վէ Նաֆիա նազիրլարը բաշալար հազարաթը, տիւն պաղը մէվատտը միւհիմմէ միւզաքէրաթը իլէ իշթիղալ պուլունմուշլար ճիրը.

Ավստրիա վէ Եունան սէֆիրլերի իլէ Ալմանեա սէֆարէթի մասլահաթկիւզարը. վէ Սբանեա սէֆիրի, տիւն Պապը Ա-ֆիսէ կիտէրէք, Սատրազամ վէ Խարիճ ճիւեէ նազիրը բաշալար հազարաթը իլէ միւլագաթ իթմիշլէր տիր.

Բօմա սէֆարէթի Սէնիրէսի պաշքեաթիպի Սուպհի պէյէ, Ավստրիա տէվլէթի թարաֆընտան իթա օլունան Յինճի բիւթպէտէն Ֆրանսա Ժոզէֆ նիշանընը գապուլլինէ պլիլիսթիյան միւսաատէյի Սէնիյէ էրզան պույրուլմուշ տուր.

Էվվէլքի կիւն սաաթ 10 տան տիւն սաաթ 10 ա գատար Հալէպտէ դօլէրատան վուգուաթ օլմաեընդ, եալընըզ Անթաքիատա պիր վէֆիւեաթ վուգու պուլտուղու, մահէլլինտէն վարիտ օլան թէլէկրաֆտան անլաշըլմըշ տըր.

Սէլանիք վիլայէթինճէ զէխայիրէ օլան իհթիեաճը չէտիտէ մէպնի, մուգատտէմա վիլայէթի մէղքիւրէ իսքէլէրինէ իտիալ օլունան հուպուպաթը մալիւմ, պա գարարը ալի մուվագգաթէն կէօմրիք բէսմինտէն իսթիանա օլունմուշ իտի. Ախիրէն մուամէլէյի իսթիանաեէնտ[illegible] մատրազը, մուխապէրէյի ճարիեէտէն անլաշըլմըշ օլմասը իլէ, յուլիս իպթիտասընտան իթիբարէն, հուպուպաթը մէղքիւրէտէն քէմաքեան (էվվէլքի կիպի) կէօմրիք բէսմինին իսթիֆասը, (ալմագ) Տէսիլիեէզարէթինէն Բուսումաթ Էմանէթի իլէ վիլայէթի մէղքիւրէնէ թէպլիղ ու իշար գէլընմըշ տըր.

Եէնի ճամիտէ ինչա իտիրմէքտէ պուլունան Բօսթանանէ էպնիեէսինին թէմէլինին միւհէքքէմ սուբէթտէ եաբըլմասը, միւթէահհիտլէրի թարաֆընտան թէահհիւտ իտիրմիշ իքէն, չագըլան տիրէքլէրին ինճէ օլմասընտան, վէ ալէլ խուսուս պունլար լիւզումի տէրէճէէտէ չագըլըպ թօբրաղա էնտիրիլմէմիշ օլտուղունտան, պու սուբէթլէ իմրա վէ ինչա իտիլէն թէմել, պիթթապի իւզէրինէ եաբըլաճագ պլինանընը սրդէթինէ թէհամմիւլ իտէմէեէճէկինտէն տօլաեը, զուհուր իտէն ինթիլաֆ իւզէրինէ, ինչաաթ թաաթիլ իթտիրիլմիշ իտի.

Պու տէֆա էրզէքանը հարպ միրիլիվալարընտան Ամնի բաշա իլէ էպնիեէյի ասքէրիեէ միւթէահհիտլէրինտէն սաատէթլու Ազնաւուր Յովհաննէս էֆ. վէ Վասիլաքի էֆ. վէ Նաֆիա նէզարէթի թուրքուգ վէ մէսապիր միւտիր մուաֆինի ինզ. Դէորգ էֆ. Ալանեան վէ էրքեանը հարպիեէ պինպաշըլարընտան Հաֆըզ պէյ վէ հէյեէթի ֆէնենիեէսի սէր միւֆէթթիշի ըիֆ. Սերվիչէն էֆ.տէն միւրէքքէպ պիր հէյեէթի ֆէնենիեէ մասրիֆէթիյլէ, զիքր օլունան էպնիեէնին քէշֆ ու մուաեէնէսինէ պաշլանմըշ տըր.

Ինչա օլունաճագ օլան կէօմրիք անթրբօլարընը իւսթ գաթլարընա էշեա վէ էմթիաֆլի թիւճճարիեէ չբգ արբլմագ իւզրէ, վագ օլունաճագ առանէօր թապիր օլունան ալէթին բլան վէ խարիթալարընը թէրսիմի, էվրօբաեա սիրարը ի-սիկմիշ օրուպ, պու քէրրէ մէղքիւր բէսիմլէր վիւրուա իթմիշ, վէ եագընտա առանէօրլէրին վաղ ու ինչասընա պաշլանաճագմըշ.

Օտուն Դաբուսունտա 368 վէ Դատըքէօյիւնտէ 6 նիւմէրօլու տիւքքեանլարտա միւսթէճիրէն իդամէթ իտէն, քէրեսթէ թիւճճարընտան Մէհէմմէտ Միտհաթ էֆ.նին 22 յունիս 307 թարիխի իլէ իֆլասընա, թիճարէթի պահրիեէ մահքէմէսինտէն գարար վերիլմիշ տիր.

Գալաթատա Մահմուտ բաշա խանընտա պանքէր Մ. Բալիեէ թէսլիմ օլունմագ իւզրէ, Տէրսաատէթտէ Մահմուտ Բաշատա Գամենտո խանընտա սարրաֆլըգ իտէն Սթավրի էֆ.նին, ուշպը Բանաեօթա թէվմի իթտիկի 150 լիրաեը մէրգումի Բանաեօթ տէրճէպ իտէրէք ֆիրար իթմէքլէ, թէհարրիսինէ պաշլանմըշ տըր.

Պաղը մանավ վէ պաղդալ վէ պունա միւմասիլ էնտաֆ տիւքքեանլարընտա խամ վէ մուզիրը մէյվէ սաթըլմասընը մէնի խուսուսու Տախիլիեէ նէզարէթինտէն, Շեհր Էմանէթինտէն իշար իւզէրինէ, Շեհր Էմանէթինտէն լազըմ կէլէնլէրէ էմր ու իշար գէլընմըշ տըր.

Էտիրնէտէն Սէրէքէ եազըլըգընա կէօրէ, ճիսրի Մուսթաֆա Բաշատա ապտէմճէ միւթէահհիտ օլան Զախարիեէնին ատէմի գատապ Եօրկիսի, կէչէն ճումաա կիճէսի, Եէհուսի միլլէթինտէն պիր գաչ քիշի պիր տէսիսէ իլէ պիլճէլպ, սապահա գարշը իր իլէ մէրզումու պօղարագ, նաշընը պիր չուվալ իչինտէ օլտուղու հալտէ, Մէրիճ նէհրինէ ամտըրմըշլար տըր.

Իրթէսի կիւնիւ, ճէսէտա մէյատանա չէզընճա, չուվալըն չաեա իլգա օլունտուղունու կէօրէն, վէ ֆագաթ օ վագրթ նէ օլտուղունու թէֆրիգ իտէմէեէն պիր զաթըն տէլալէթի իլէ, նաշը աման ատէմ թութուլարագ, իսթիճվապ օլունտուգտա, հագիգաթը իթիլաֆ իթմէքլէ, միւթէճասըրլարը օլանլար տէրատսթ իտիլմիշլէր տիր.

Մագօ իլէ Իրան հուտուտունուն տիկէր ճիհէթլէրինտէ զուհուր իթմիշ օլան պաղը էշգընանը, Ռուսիա հուտուտունա թէճավուզլա, պիր քէօյ զարէթ (եաղմա) իտէրէք, Իյդայի խասաբ իյլէտիքլէրի, վէ թահգիգաթ իճրասը զըմնընտա, Գաֆգասիա վալիսի թարաֆընտան մէէմուրլար կէօնտէրիլտիկի կիպի, էշգընայի մէրզումէ Իրան մէէմուրլարը իլէ թիմուր Խան թարաֆընտան տախի թաագիպ վէ թաղնիդ իտիլմէքտէ օլտուղունտան, շաեէտ հուտուտու Օսմանիեէ թէճավուզ իտէրլէր իսկ, տէրտէսթ իտիլմէլերի զրմնընտա, քէյֆիեէթին հուտուտ մէէմուրլարը թարաֆընտան Էրզրում վիլայէթինէ իշար գէլընմըշ օլտուղու թիֆլիստէն եաղըլմըշ տըր.

Պու անէ գատապ Գոնեա վէ Շամ թաթթը բօսթալարը, Մուտանեա թարիգի իլէ կիտէր իքէն, սիւրաթ վէ սուսհուլեթ ճիհէթի իլէ, պատէղին Պիլեճիք թարիգի իլէ կիտէճէկինտէն, Մուտանեա իլէ Պուրսա վէ Պիլեճիք իլէ քէղա Պուրսա արասընտա միւքէֆֆէլ սիւրիւճիւ բօսթասընըն իհտաս օլունտուղու իշիտիլմիշ տիր.

Ֆէրիգ Ֆօն տէր Կոյց բաշա հազրէթլէրինին «վագթը հարպ վէ հագերտէ (սուլհ) էրքեանը հարպ» իւնվանը իլէ թէէլիֆ իյլէմիշ օլտուղու էսէր, մէքթէպի հարպիեէյի Շահանէ մուալիմներինէն պին պաշը Թահիր պէյ թարաֆընտան Թիւրքճէեէ թէրճէմէ օլունմուշ տուր.

Հէյպէլի ատատա վագը մէքթէպը Պահրիեէյի Շահանէ էօնիւնտէ եաբըլմագտա օլան ըրնթըմ խիթամ պուլմագ իւզրէ օլտուղունան, մէզքուր ըրնթըմըն հիղասընտա օլարագ, Դասապա էօնիւնտէ 4000 լիրա մէսարիֆ իլէ պիր ըրնթըմ եաբըլաճաղը իշիտիլմիշ տիր.

Գալաթատա Ազատ Գաբուսունտա միւթէմէքքին 50-60 եաշլարընտա Դայլէ կէլէրէք, պերայի թէատրի Ազգ. Հիւանդանոցա նազլ իտիլմիկինի, վէ մէրգումուն էրպապը սերվէթտէն, թուղլա ֆապրիգաճրսը օլտուղունու Սոպհ եազրէօր,

Պու սէնէ Այտըն վիլայէթինտէ մահսուլաթ ֆէվգէլատէ պէրէքէթլի օլմագ հասէպի իլէ, մէվրուտաթ չօղալմըշ, վէ հէր իքի չբմէնտրֆէր սթասիօնլարընտա մալ գօյմաղա եէր գալմամըշ տըր.

Քէօրրիւտէն Գաոը քէօյունէ եէվմի ազիմէթ վէ ավտէթ օլարագ, եէնի վաբօրլար պուլունտուրուլմասընա Պահրիեէ նէզարէթինտէն իտիլէն իդատատէն տօլաեը, մահէլլի մէզքիւրուն եէրլի վէ էճնէպի պիր չօգ էհալիսի թարաֆընտան խաքիրայի Շահանէեէ արզը թէշէքքիւր իտիլմիշ տիր.

Մէքթէպի սէնայիի նէֆիսէնին պինասը թէվսի, վէ տախիլի պաղը իսլահ հաթլար իճրա օլունաճաղը միւնասիպէթլէ, «Թ. Հագիգաթ» պու կիւնքի նիւսխէսինտէ, մէքթէպին հալ ու ինթիզամը վէ սէնայիինին էլզէմմ ու էհէմմիյէթինտէն ուզուն ուզասիեէ պահնիտէրէք, մէգալէսինէ շու սուբէթլէ խիթամ վիրիեօր.

«Ինչէ սէնայիի նէֆիսէնին էհէմմիեէթի պուրայարա գատար վաբարզընա խալգըմըզ պիւթիւն պիւթիւն զաֆիլ օլարագ, շակիրտանըն բաղպէթլերի արթըրզը իչին տիր քի, մէքթէպին թէվսիյինէ լիւզում կէօրիւլմիւշ տիր, պու ինսէ հագիգաթէն պախթիեարլըգ տըր. Անճագ կէօրիւլէն բաղպէթին էն պէօյիւք գըսմը, սէնայիճէ, ադամը Օսմանիեէնին հագիգաթէն ֆայիդի ատատ օլունմագ լազըմ կէլէն էրմէնի հէմճէհրիլէրիմիզտէ օլուպ, ադամը սայիրէնին տախի անլեր տէրէճէսինտէ ունանմալարը մահլուպ տուր.»

Պաղը Տախիլիեէ հավատիսաթը իչին օր սահիֆէեէ միւրաճաաթ օլունա.

ԻՏԱԼԻԱՅԻ

ԱՀՎԱԼԸ ԲՈԼԻԹԻԳԸՑԵԼ

Իթալիանըն պու քերրե եէնիտէն 6 սէնէ տահա իթթիֆագը միսէլլէս բոլիթիգասընա տախիլ օլմասը հասէպիլէ, տէվլէթի միշարիլէյհանըն սօն սէքիզ սէնէ զարֆընտա թաազիպ իթտիկի բոլիթիգանըն նէտէն իպարէթ օլտուզունու շուրաճըգտա զիքը իթմէք ֆայիտէտէն խալի տեկիլ տիր։

Իթալիա 1883 սէնէսի յունվար ա եընտա մէնաֆիյի հաւաթիեէսինին Պահրը Սէֆիտտէ Ֆրանսա թարաֆընտան թահթը թէհտիտտէ պուլունտուղու զանը իլէ, իթթիֆագը միսէլլէսէ տախիլ օլմայա դարար վերմիշ տիր։ Մամաֆիհ Իթալիա օ սըրատա այնի մէալտէ պիր մուահէտտէ ագտ իթմէթիպ, մերքեզ տէվլէթլէրինին պէհէրի իլէ այրը այրը մուահէտտաթ ագտ իթմիշ տիր։ 1883 էնէնէսի մարտընընդ 13ինտէ խարիճիեէ նազրը Մ. Մանչինի, Իթալիա մէճլիսի մէպուսանընա տէվլէթի միշարիլէյհանընդ Ալմանեա վէ Ավսթրիա իլէ գաթիէն իթթիֆագ ագտ իթմիշ օլտուղունու իլան ու թէպշիր իթմիշ տիր։ Մամաֆիհ իլավէթէն պու իթթիֆագընդ հիչ պիր տէվլէթ հագգընտա պիր ֆիքրաթը թաարրուզիեէ վէ թէհտիտաքեարանէսի պուլունմաեըպ, պիլաքիս իթթիֆագը մեզքիւրուն ագտընտան մագսատ, խարիճատէն կէլէն հեր նէվի թաարրուզ թէհլիքէլերինին էօնիւնիւ ալմագ, վէ սուլհ ու միսալէմէթի ումումիյեէյի իհլալ իթմէկէ տայիր օլան հեր նէվի թէշէպպիսի մուվաֆֆագըյեէթմիպղիկէ տիւշար իթմէքտէն իպարէթ օլտուզունու տերմիեան իյլէմիշ տիր։

Մ. Մանչինի պատէհու պէր վէճհի ամի մեզալէսինէ խիթամ վերմիշ տիր։

«Էղեր էշլէ պիր գէլաքէթ կիւնիւ ուֆուգու սիեասիտէ զուհուր իտէր ի-սէ, Իթալիա էհալիսի օ հալտէ, էվրոբայի վասաթի տէվլէթլէրի իլէ օլան միւնասէպաթըմիզընը, սամիմիեէթ, մուխալէսէթ վէ մեթանէթինին պիզէ թէէմին իթտիկի միէսսիր հիմայէնին նէտէն իպարէթ օլտուզունու պիհադգընը տիւշիւնէպիլէճէք տիր։»

Իրթէսի սէնէսի ապրիլին 11ինտէ Մանչինի իչպու պէեանաթը տահա զիեատէ թաքսիլաթլա մէճլիսի աեանտէ թասրիհ իտիպ, մէճլիսէ մեղքիւրէ իչպու մուգավէլէյի սիեասիեէնին 5 սէնէ իչին ագտ օլունտուզունու պէեան իթմիշ տիր։

Իթթիֆագը մեզքիւր խիթամ պուլմուգտան պիր սէնէ էվվէլ, եանի 1887 սէնէսի մարտընընդ 13ինտէ իչպու իթթիֆագը սիեասի թէճատիտ օլունուպ, մարտընընդ 22սինտէ իմբերաթօր Կիւեամ սէնէսի տէվրիեէյի վէլատէթլէրի նէվմը մախսուսու միւնասէպէթիլէ, Իթալիա խաշճիեէ նազրը դօնթ Բօպիլանա «Էվլ Նուար» նիշանընընդ պիրինճի ըիւթպէսինտէն պիր գրթասընը իթա իթմիշ տիր։ Պիր գաչ այ սօնրա, եանի 1887 սէնէսի հոյբեմբերինին 14ինտէ Մ. Գրիսբի գօնթ Դալնօքիեէ իսթիսալէն, Ֆրիտրիխս ուհէտ բրէնս Պիզմարգը զիեարէթէ կիթմիշ տիր։ Պէրլին Իթալիա սէֆիրի գ նթ տը Լօնայ, պու միլագաթլարտա հաղը պուլունուպ, մեզքիւր միլագաթլար էնասընտա, Իթալիա իլէ Էվրոբանընդ ի-քի մերքեզ տէվլէթլէրի պէյնինտէ միւնասէպաթը միսթագպէլէրի գաթիէն թաեին վէ թախսիս օլունմուշ տուր։ 1888 սէնէսի մայիսինտէ, Մ. Գրիսբի մէճլիսի մէպուսանտա ազատէն Մ. Պօվիո թարաֆընտան վուգու պուլան պիր սիւալ ճէվապէն, Իթալիանընդ Ալմանեա վէ Ավսթրիա իլէ օլան իթթիֆագը, Էվրոբա սուլհ ու միսալէմէթինին պագա վէ մուհաֆազասը մագսատիյլէ ագտ օլունտուզունու, վէ իթթիֆագը մեզքիւրուն գարատա Իթալիանընդ մէնաֆիյինի թէէմինէ քիֆաեէթ էթտիկի կիպի, Ինկիլթէրրա իլէ ումումի պիր իթթիֆագընդ տախի, Իթալիա մէնաֆիյի պահրիեէսինին եէկեանէ թէէմինաթը օլաճաղընը պէեան իյլէմիշ տիր։

Խիլասա իչպու իթթիֆագ, Իթալեաեը մէմուլին զայրի հէր նէվի վագտա գարշը թէէմին իթմէքտէ իսի։ Իթալեա Ֆրանսա հագգընտա ասլա թէճավուզքեարանէ պիր բոլիթիգա իթթիխաղ իթմէմիշ տիր։ Պահրը Սէֆիտ պիր Իթալեա տէնիզի օլմամաղլա պերապեր պիր Ֆրանսըզ տէնիզի տախի օլմամասը արզու օլունմագտա իսի։ 1887տէ ագտ օլունան մուահէտէլէր, հէնուզ մերի իլ իճրա օլուպ, անճագ իքի միւթթէֆիգ տէվլէթլէր տէվայիրի ալիեէսինճէ վուգուա կէլէն պազը թէպէտտիւլաթ իւղերինէ, պու իթթիֆագլարընը թէճտիսի թէքրար արզու օլունմուշ տուր։ 1890 սէնէսի նոյեմբեր այընտան պէրու, ժէնէրալ տը Գաբրիվինին Միլանտա Մ. Գրիսբի իլէ վուգու պուլան պիր միլագաթընտա, պու մէսէլէյտէն պահս օլունմուշ տուր։ Մ. տը Գաբրիվի գրալ Հուսմ պէրթօ հազրէթլէրլինի տախի Մանճատաքի սայֆիեէսինտէ կէօրիւպ, Մ. Գրիսբինին իսթիֆասընը միւթէագըպ, մարգի տի Ռուտինի գաճթ Դանօբի վէ Ալմանեա պաշ վէքիլի ժէնէրալ տը Գաբրիվի պէյնլերինտէ խաֆի վէ ֆագաթ խահիշլի միւզաքերաթ ճերեեանընա պաշլաեըպ, իշթէ պու քերրե միւզաքերաթը մեզքիւրե խիթամէ ըսխտէ օլմուշ տուր։

Շու խիլասա հիքեաեէ իլէ, իւչ միւթթէֆիգ տէվլէթլեր պէյնինտէքի միւնասէպաթընը վէլէվ պիր տագիգա միւնգաթի օլմասընը կիպի, ճիտտէն թահթը թէհտիտտէ տախի պուլունմամըշ օլտուղու անլաշըլմագտա տըր։ Պու իթթիֆագ դավի վէ ումումի օլարագ սէքիզ սէնէ տէվամ իթմիշ օլուպ, պու քերրե տէ 6 սէնէ իչիւն թէճտիտ խտիրմիշ տիր։ Պու խուսուս երէյիճէ շաեանը տիգգաթ պիր վագտա օլտուղու պէտիհի իսէ տէ, մահիյեէթ վէ էհէմմիյեէթի հագգընտա պէեանը միւլահազաթա լիւզում մէսս իթմէզ։

* * *

Իմբերաթօր իքինճի Կիյեօմ հազրէթլէրինին Հօլանտաեա վուգու պուլան զիեարէթի, Ամսթերտամ էհալիսի իչիւն բէք նատիր վէ ճայիպի տիգգաթ պիր վագտա մագամընտա թէլագգի օլունմուշ տուր։ Էհալիսի տայիմա քեար ու քիսպլերիյլէ մէշղուլ օլուպ, հեր նէվի միւշքիլաթա միւթէհամիլ օլան շու շեհիր, նաամիրէն հիւքմտարլար զիեարէթլերի իլէ միւֆթէխիր օլապիլմէքտէ տիր։ Միւթէվէֆֆա Հօլանտա գրալը Կիեօմունն 40 սէնէլիք տէվրի հիւքիմէթինտէ Ռուսիա իմբերաթօրու պիր քերրե պիր գաչ տտաթ Ամսթերտամտա վագթ քէչիրմիշ, վէ պիր միւտտէթ սօնրա Պէլճիգա գրալ վէ գրալիչտասը, Հօլանտանընդ բայթախթը օլան Լահէյ շէհրինէ կիտիպ միւշարիլէյհ գրալ Կիեօմու զիեարէթ իթմիշ, վէ ֆագաթ չօգ տուրմաեըպ տերհալ հարէքէթի իյլէմիշլեր տիր։

Իմբերաթօր Կիյեօմ Հօլանտատան հարէքէթլէ Ինկիլթէրրաեա միւթէվեճճիհէն հարէքէթ իթմիշ տիր։ Մէմլեքէթի մեզքիւրէտէ միւշարիլէյհին ֆէվգելատէ խալիսանէ վէ իհթիրամքեարանէ օլարագ գաղուլ օլունեաճաղընա շիւպհէ եօգ տուր։

Մօրնինկ Բօսթ զազէթասը տիեօր քի, «Դրալիցա Վիդթօրիանընդ թօրնու զաթէն բէք չօգ տէֆալեր Ինկիլթէրրաեը զիեարէթ իթմիշ իսէ տէ, պու տէֆա հիւքմտարլըգ սրֆաթըյլա 4 միլիօն նուֆուսլուգ պիր էհալինին մէվճուտ պուլունտուղու մերքեզը թիճարէթը պէյնէլ միլել վէ ճիհանընդ քեաֆֆէյի մահսուլաթը ճէսիմէսինին մախզէնի օլան Լօնտրա շէհրի շէհրինի զիեարէթ իտէճէք տիր։

Իշթէ պունուն իչիւն Ինկիլիզլեր չու զիեարէթը իմբերաթօրիեէ միւմքին օլտուղու մերթէպէ արզու օլունուր պիր բէվագ վէ շաչաա վիրմէկէ չալըշըեօրլար։ Շէնիքլեր, չէհրաեինլեր, բէսմի կէչիտլեր, մեչալէլերլէ քէշթ ու կիւզարլեր պալօլար, պիթթին պունլար 40 սէնէ ադտամ Գրրբմ մուհարէպէսինի միւթեագբպ իմբերաթօր Նարօլէօն իլէ իմբերաթօրիցա Լօժէնինին, Ինկիլթէրրա բայթախթընա վուգու պուլան զիեարէթինի տերխաթը էթտիրիր։ Օ վագբթտան պէրու Շարգտան տախի ճէննէթմէքեան Սուլթան Ապտիւլ Ազիզ կիպի, Իրան Շահը կիպի մուֆախամ վէ մուազզամ հիւքմտարլար գրալիցա Վիդթօրիանընդ միւսաֆիրի խաստ իւլ խասսլարը օլմուշլար տըր, վէ միշարիլէյհիմ հազարաթընընդ գապուլինտէ թէհիեաթ վէ թէտարիքեաթ թաագիմիեէ վէ իհթիրամքեարանէտէ ասլա թէճվիզի գուսուր իտիլմէմիշ տիր։ Մամաֆիհ Մօրնինկ Բոսթ ընդ պէեանընդ նազարէն, Ալմանեա իմբերաթօրունա վուգու պուլանագ բէսմի գապուլ չիմտիեէ գատար վուգու պուլանլարընդ ճիւմլէսինէ ֆայիդ օլաճագմը։ (1)

Թոյս զազէթասը Ալմանեա իմբերաթօրունուն շու սէյեահաթը միւնասէպթիյլէ աթիտէքի սաթըրլարը եազըեօր։

«Ինկիլթէրրա իլէ Ալմանեա կիպի իքի պէօյիւք մէմլեքէթլին, սուլհ ու մէտենիյեէթ զէմինինտէ իթթիֆագ վէ իթթիհատլարը մուահէտաթտան պիեատ զուվվէթլի տիր, զիրա պու խուսուս պէօյիւք պահրի պիր տէվլէթլին ճիհանընդ էն պէօյիւք պէրրի պիր տէվլէթիյլէ իթթիֆագը ադիմէք տիր։»

ՀՈՒԳՈՒԳ

ՀՈՒԳՈՒԳՈՒ ԻՏԱՐԷ

(647ԷՆԷ ՆԵՐԿԱՅԱՑԱԾ ԹԵՎՈՎ)

Վիլաեաթտա հիւքիմէթի մերքէզիեէ վէքիլի պուլունան մէէմուրլար, վիլաեէթտէ վալի, սանճագտա միւթէսարրըֆ վէ զայրիհիւմ, պունլար իճրա մէէմուրլարը տըր։ (Տէրսատտէթտէ նազըրլար եանի վիւքէլա)։ Ումուրու իտարէտէ իճրա պիր շախսա այիտ տիր, գանունէն հեր պիր իճրա մէէմուրունուն եանընտա պիր տէ մէճլիսի իսթիշարէ վար քի, հեր իշին թէֆֆերրուաթընը, ճիհէթի գանունիյեէսինի, օլ մէճլիս թաեին իտէր, անտէ պիր չօգ երպապը մայիմաթ թօրլանընը, հեր քէս պէեանը էֆքեար իտտեր։ Պու մէճլիսլեր հեր մէէմուրուն տերէճէյի էհէմմիյեէթինէ ընէօրէ, միւթէնասիպ օլարագ մէվճուտ տուր։

Տէրսատտէթտէ վիւքէլանընդ եանընտա Նուրայի Տէվլէթ, վիլաեէթլերտէ վիլաեէթ իտարէ մէճլիսի, միւթէսարրըֆ ղարեանընտա լիվա մէճլիսլերի իտարէլերի գայմագամլար նէզտինտէ գագա մէճլիսի իտարէլերի, նահիեէ միւտիրլերի նէզտինտէ նահիեէ մէճլիսլերի, գարիեէլերտէ իխթիեար մէճլիսլերի։ Պուզնատան պաշգա եէրնէ քիւչիւք իտարէ չիւպելերի իչին մէճլիսլեր թաեին օլունմուշ, մէսելա մէարիֆ վէ ումուրու նաֆիա իչին քիւչիւք մէճլիսլեր պուլունուր։ տայիմա իճրա մէէմուրլարը նէզտինտէ իսթիշարէ իչին պիր մէճլիս թէրթիպ օլունմուշ տուր։ Շու հալտէ հիւքիմէթը իճրաիեէ պէեան իտիլտիկի վազթ, էվվէլա, վիւքէլատան պաշլանմագ իգթիզա իտէր։ Վիլաեէթլեր տէվլէթ կիպի այրըճա մէշղուլ օլաճագ պիր հէյեէթ տէկիլ տիր, պիր չախոր մանէվի թէչքիլ իթմէզլեր, իտարէնին պիրեր չիւպէսի տիրլեր, նահիեէլեր պիրեր չախոր մանէվի թէչքիլ իտէճէք իտի, ֆագաթ նահիեէ թէչքիլաթը պիզտէ իքմալ իտիլմէտի։

Հէյեէթը վիւքէլա մերքէզտէ պուլունան տէվայիրի ալիեէ բուէսասընանվէ անլերին բիեասէթինտէ պուլունան Սատրազամտան միւրէքքէպ տիր։ Մէճլիսի Վիւքէլա, տէվլէթին էն պէօյիւք հէյեէթը իճրաիեէսի տիր, վէ կէրէք խարիճի վէ կէրէք տախիլի պիլ ճիւմլէ ումուրու միւհիմմէնին մերճիլի տիր։ Գանունու էսասիտէտ պու սուրէթլէ թաեին օլունմուշ տուր։

Պու մէճլիս մայիսի օլտուղու վէճհլէ, Սատրազամտան բիեասէթի թահթընտա իճթիմա իտէր։ Տէվայիրտէն մագամը Սատաբէթէ արզ օլունան խուսուսաթը թէտգիգ իտէր, վէ Մէճլիսի Վիւքէլա թարաֆընտան իսթիյզանէ միւհթաճ օլան իշլէր, Իրատէյի Սէնիյէսի խսթիհսալ օլունմագ իւզրէ, Խաքիբայի Շահանեէ արզ օլունուր։ Նէզարէթլերին մըգտարը գանունու մախսուսա մուայէն տեկիլ տիր, վէ իյճապը հալէ վէ հէյեէթը իճրայնէնին թէնսիպլինէ կէօրէ թէհավվուլ իտէր։ Եալընըզ նէզարէթի թէչքիլաթընընդ դուվվէյի գանունիյեէ իլէ մինասէպաքը, մասրաֆ ճիհէթիլէ պիւտժէ գանունտան օլան իրթիպաթընա մէպնի իր։ Ն նէզարէթի պիւսպիւթիւն հիւքիւմէթի իճրաիեէեէ այիտ տիր, օ հալ է հի քիւմէթ խսթէր իսէ նէզարէթլերի թէչքիր (չոզալթմագ) վէ եա թէնգիս (ապալթմագ) իտէր։ չիւնքի գանվվէյի գանունիյեէեէ այիտ պիր չէյ տէկիլտիր։ Անճագ պիր նէզարէթի թէչքիլ օլունտուգտա, պիւտժէեէ պիր չէյ զամմը լազըմ կէլիր։ պիւտժէ տէվլէթին միւվազէնէյի մալիեէսի օլտուզունտան, մահկա պու ճիհէթլէ գանվվէյի գանունիյեէեէ իրթիպաթը վար տըր։

Էվրոբատա պիւտժէ հեր սէնէ մէպուսան վէ աեան մէճլիսլերի թարաֆընտան թէտգիգ վէ գապուլ իտիլիր, էկէր գանվվէյի գանունիյեէեի թէչքիլ իտէն հէյեէթ, պիր մէպլաղը մուայեէնի գապուլ իտէր իսէ, հիւքիւմէթի իճրաիեէ իսթէտիկինի եաբար, նէթէքքիմ աթիրէն թրճաբէթ վէ նաֆիա պիրլէշտի։ Վիւքէլանընդ քէնտի տայիրճիլերի ումուրունա մախսուս օլմագ իւզրէ, մուգարրէրաթ (գարարլար) իթթիհատընա սէլահիյեէթլերի վարտը, վէ պու մուգարրէրաթ մանէթլերի մէէմուրիյնի հագգընտա մէճպուրի իւլ իճրա տըր։ Մէճլիսի վիւքէլա թէֆֆերրուաթը իտարէեէ տայիր օլարագ, տէվլէթին գավանինի մէճմուատընա մուխալիֆ զլմամագ շարթըյլա, նիզամաթ թանզիմ իտէպիլիր, անճագ գուվվէյի գանունիյեէնին վազիֆէսինէ միւտախէլէ իթմէզ, ամմա տայիրէսի ումուրունա միւթէալլիգ թաալիմաթ վիրէպիլիր քի, պու պիր էմրտէն իպարէթ տիր, վիւքէլանընդ էքսէրիսինի ամիտէքի իւչ սուրէթլէ իյֆայի վազիֆէյի մէէմուրիյեէթ իտէրլեր, քի օտա եա թահթը իտարէլերինտէ պուլունան մէէմուրինին ճիւմլէսինէ, վէ եա պիր դրսընա մախսուս օլմագ իւզրէ թաալիմաթ վէ միւզաքերեէյի ումուրմիյեէլը իպտաբ իտէրլեր քի, նէզարէթլերը էքսէրիեա պու սուրէթլէ իյֆայի վազիֆէ իտէքօրլար, վէ եախոտ պիր մէէմուրա մախսուս օլմագ իւզրէ, էվվելիրպէ պուլունուրլար։ Թալիմաթ (ինսթրուքսիոն) ումումի մէէմուրլարա մախսուս վէ եա պիր մէէմուրա մախսուս օլմը, էֆքարընը վուգու պունլան միւնաճաաթլարը իւզերինէ տախի մուգարրէրաթ իթթիխաղ իտէրլեր, մէսելա էֆքարատան պիրի վէ եա միւթէատտիտ էշխաս պիր նազրա արզհալ վերիրլեր, նազրը անա ճէվապ վերիր։

Իտարէ մէէմուրլարընընդ հեր պիրի նէզտինտէ պիր մէճլիս օլտուզուզ կիպի նէզարէթլերին էքսէրիսինտէ տէ պուպուրէթլէ պիրեր մէճլիս վարքի, անլեր միւզաքերէ իթտիքլերի մէվատտընը պիլիսասսա ճիհէթը ֆէնիկեէսինի վէ սայիր նազարը պիզգաթա ալընմասը նազրմ օլան խուսուսաթը թաեին իտէրլեր, վէ պէօյիճէճ նազրընը նազարը թէտգիգլինէ հեր իչին խիլասասընը վէ զիւպտէյի հալինի արզ իտէրլեր։ Նազրը

(1) Զազէթամզտա միւնտերիճ թէլեկրաֆլարտան անլաշըլմըզը վէճհլէ, միւշարիլէյհ իմբերաթօր, իմբերաթօրիցա իլէ պիրլիքտէ, կէչէն ճումատա իրթէսի կիւնիւ Լօնտրաեա միւվասլէթլէ ումումի էհալի թրաքընտան քէմալի չէվզ ու խահիշլէ դապուլ օլունմուշլար տըր։

լորտա Եքսէր ահվալտ իշպու մէճալիսին մազպաթալաչքնը էսասը իճրասի իթթիհատ Կոսէրլէր։ Պու մէճլիսլէրէ նէ պատաք լիւզում ալպուղունու իյդահէ իհթիյաճ եօղտուր։

Մէրքէզտէ պուլունան մէճալիսին էն պէօյիւկիւ Շուրայի տէվլէթ տիր։ Շուրայի տէվլէթ հէյեաթը վիւքէլանը մէճլիսի իսթիշարէօի մագամնտա տըր, վէ բէյլիսի հէյեաթը վիւքէլաեա տախիլ տիր։ Շուրայի տէվլէթ թէշէքքիւլինտէն պէրու պիր թագըմ տէվլայիրէ թապսիմ իսիլմիշ տիր, պու տայիրլէրին ճրկոտարընա թէպէտտիւլաթ վուղու պուլմուշ իսէ տէ, Շուրայի տէվլէթին վէզայիֆի էքսէրիյէթլէ թէպտիլ իսիլմէմիշ տիր։

Շուրայի տէվլէթ հիւքիւմէթը իճրասնէ նէզտինտէ էն պէօյիւք իսթիշարէ վէճրիսի տիր։ Շուրայի տէվլէթին վէզայիֆի պէրվէճգի աթի թաարիֆ վէ իյդահ իսիլիր։

(1) Պիլճիւմէ գամանին վէ նիզամաթ լայիհաքքընը թէպտիգ վէ թանզիմ իթմէք (2) Գանունէն հայիզ օլտուղու սէլահիյէթի տէրքէճէսինտէ ումմուրու միւլքիյէթի միւզաքէրէ իյէմէք, (Շուրայի տէվլէթին գանունէն հանիզ օլմադըգը սէլահիյէթի տէրքէճէսինտէ ումմուրու իճրասիյէթ միւսասիլէ իթմէմէսի տիր։ Ինչալտէ եալնըզ պէնանը բէյ իթմէք սէլահիյէթինի հայիզ տիր։) (3) Գամանին վէ նիզամաթը մեճլիսլէրինտէ մեճլիսլիգ օլարագ տէվայիր թարաֆլարընտան թանզիմ ալընան լայիհալարը թէտգիգ փթմէք (4) Եա չէրէֆասարը օլաճագ Իրատէյի Սէնիյէ իւզերինէ, վէ եա գու

լէ պիր Ֆիլի իսնատ իթմէլերի ագէն թէմ-վիզ օլունամասընա մէպնի, մերգումուն ջէվճէսի Բերուզու Փուհչիեաթընտան տօլաեը ճէրհ ու գաթլ իթարիկի, վէ պինաէն ալէյհ մասազուր օլտուղու թէհագգուգ իթ-մէքլէ, օլ վէճճէլէ միճրիմիյեէթինէ էքսէ-րիյեէթը արա իլէ գարար վերիլտի։

Գարաբրն գըրաաթընտան սօնրա, հէյեէթ միւզաքէրէ օտասընա չէքի-լերէք վէ սաաթ 10ու չէյրէք կէչերէք թէքրար մուհաքէմէ սալօնունա ավտէթ օլունարագ, ըէյիս պէյ հազրէթլերի միւթթէհիմէ խիթապէն,

—Գրիգոր, սէնին միւրթէքիպ օլ-տուղուն Ֆիյլ ու հարէքէթ, գանուն-նամէյի Հիւմաեունուն 188ինճի վէ 190-ընճը մատտէլերինէ թէվաֆուգ իտի-եօր։ Պագ գանուն նէ՞ տեեօր։

188 մադդէ. — Պիր քիմսէ զէվճէսինի, վէ եա մէհարիմինէն պիրինի, տիկէր պիր քիմէսնէ իլէ իրթիքեապը ալինա իտէրքէն կէօրիւպ, իքիսինի պիրտէն գաթլ իտէրսէ քէզալիք մասազուր տուր։

190.— Մասազուրիյեէթի մուճիպ օլան ահվալի միւրթէքիպ օլան պիր քիմէսնէ, պիր սէնէտէն 3 սէնէեէ գատար հապս վէ 5 սէնէտէն 10 սէնէեէ գատար զապթիեէ նէզարէթի թահթընտա պուլունտուրուլուր։

Իշթէ պու իքի մատտէեէ թէվֆի-գէն, սէնինէ 1 պուչուգ սէնէ հապս վէ 5 սէնէ զապթիեէ նէզարէթինտէ պուլունմանա էքսէրիյեէթի արա իլէ գարար վերիլտի։ Զաթէն պու միւտ-տէթի իյգա իթարիկինտէն սէնի տէ չիմ-տի սալըվերէճէկիզ։

Մահքիւմու մասազուր պունուն իւզէ-րինէ, թէէսսիրի գալպա «Ալլահ Բա-տիշահըմըզա պիթմէզ թիւքէնմէզ էօ-մրլէր վիրսին» տեեի պաղըրմաղա պիլ ճիւմլէ սամիուն «Բաատիշահըմ չօգ եաշա» տեեի նիտա իտէրէք էլ չէրրմըշլար տըր։

Գալբգ-ը Գրիգորուն ազըրպտ վէ թէալլիւգաթը վէ պիր խալի տօսթ վէ ահըպպասը, քէմալի պէշաչէթլէ պիր-պիրլէրի իլէ էօրիւշմիշլէր, վէ ճիւմ-լէսի մերգումուն վէքիլի Սարաֆ Թորոս էֆ։ եի պիլմասսա թէպրիք իթմիշլէր տիր։

Մուհաքէմէ սաաթ 10 պուչուգտա խիթամ պուլմուշ տուր։

ՈՒՇԱԴ ԻԲԻ ԵՕԼՃՈՒԼՈՒԳ ՏԱՀԱ

(6472 ԹՎԻ ՆԻՍԱՅԻՆԷՆ ԴԵՎՐ Վ ԷՆՐԱ)

Պուրսատա կէրչի բէք կիւզել պիր մէվզը.յտէ չայեանը տիգգաթ վէ թէշվի-գաթ պիր ատ էօքսիզխանէ վար իսէ տէ, պու տէֆա զիեարէթէ կիտէմէմիշիզ տիր։

Կէրչի Իսլամլարտան պիր գաշ զաշ-լարը ճէսիմ վէ մունթազամ պաղչէլէ-րի պուլունտուղունու խապէր ալըպ կէ-զէմէմիշ իսէք տէ, զանն իտէրիզ քի, Եավ-րուեան էֆէնտիլերին պաղչէլերի, օրա-ճա գըրեաս գապուլ իթմէզ պիր հալտէ տիր։ մէզքիւր պաղչէնին կէրէք ճէսա-մէթի վէ կէրէք հիւսնի ինթիզամը բէք կիւզել պիր սուրէթտէ օլտուղունտան, Պուրսաեա կիտէն պիւեիւք զաթլար, վէ քէզալիք Եվրոպալը սէյեահլար օրասը-նը տախի կէօրէրէք իպրաղը մէճմունի-եէթ իյլէմէքտէ տիրլեր։

Եավրուեան էֆէնտիլեր միլլէթիմի-զին էն զիեատ միւթէպէրլերինտէն վէ խանէտանլարընտան օլուգլարընտան, գէմուտ նէզտինտէ մէրիիւլխաթը տըր-լար։

Պուրսատա խասթախանէ իսմիյլէ, բէնք կիւզել պիր մէվզը.յտէ վէ չէհիրին թա եօգարըսընտա, նիզամըզ սուրէթ-տէ աղաճլար իլէ միւզէյեէն, զաեէթլէ վասի պիր արազիմիզ վէ եախօտ պիր պաղչէմիզ պուլունմագտէ օլուպ, վէ կէրչի հէրքէս կիտիպ էյլէնմէքտէ, վէ գահվէ իչմէքտէ իսէ տէ, մունթազամ պիր հալտէ օլմասըզընտան, պու տէֆա Աղբասաց հոգաբարձուլարը էֆէնտիլե-րին սայ ու հիմմէթլէրի, վէ Ֆիլիպէլեան էֆէնտինին նէզարէթիյլէ, լազըմ կէլէն մահէլլերինէ տիվարլար չէքիլիպ, եօլ-լար աչըլարագ, վէ գարուլար եաբըլա-ըագ, նիզամը վէ թէնէզզուհկեահ հա-լինէ վաղ իտիրմէքտէ օլտուղունու մա-մէճուունիյեէ կէօրմիշիզ տիւր։ Վէ չիւբ-հէսիզ օլարագ օրասը, կէլէճէք սէնէ-նէ զատար թանզիմ իտիլտիկինտէ, ճի-վարընտա պուլունան սէքէնէլերին վէ խուսուսիյլէ Հայլարըմըզըն զիեատէսիյլէ պատիի մէճմունիյէթլէրիօլաճագ տըր, չիւնքի, իշար իթտիկիմիզ կիպի, Պուր-սատա եազըն սրճագ զիեատէճէ օլուպ, հէրքէս ֆէրրահ պիր մահէլլ արամագ-ըզա միւհթաճ օլտուղունտան, վէ մէզքիւր պաղչէտէ իսէ, տաեիմա ազ չօգ բիւզկեար վէ ֆէրրահլըգ պուլուն-տուղունտան, էն չօղու պիր չէյրէքլիք պիր եօլու կէօզ՝ ալարագ, ագչամարը վէ կիճէլերի չօգլար կիտիպ թէնէզզուհ իտէպիլիրլեր։

Պուրսա սէյեահաթընը թէրք իլէ պու կիւնտէ Պանտըրմա վէ Պալըքէսիր թարաֆլարընը կէօրմէք արզուսու իլէ եօ-լա չըգ մը օլտուղումուզ, վէ զըսմէթ օլտուղունտա, վատըմըզ իւզրէ Պուրսա-եա, սօն պահարտա թէքրարէն կիթ-մէքլիք արզուսունտա պուլունտուղու-մուզտան, պու տէֆա պու գատարընը քեաֆի ատտա իտէրէք, վէ կէօրմիշ օլ-տուղումուզ հիւրմէթ, ենանիեէթ վէ թէշվիգաթտան տօլաեը։ Գեր։ Սրբա-զան առաջնորդ հայր հազրէթլերի վէ-քիլի Աբժ։ Արիստակէս Ծ։ վարդապետ վէ բիֆաթլու Եավրուեան էֆէնտիլէր վէ միւհթէրէմ ֆամիլեալարընա Ֆիլի-պէլեան Գրիգոր էֆէնտի վէ միւհթէ-րէմ ֆամիլեալարընա, վէ բիֆաթլու Օհանեան Բարսեղ էֆ։ վէ միւհթէրէմ ֆամիլեալարընա վէ տիրաեէթլու Ռա-փայել էֆէնտի վէ Ագապեան վարժա-բանընմըզ շակիրտանընտան օլան հալիլէյի միւհթէրէմէսինէ, վէ քեաֆէյի կէօ-բիւշիպ գօնուշտուղումուզ տօսթլարա վէ համիյեէթլու զաթլարա թագտիմի թէշէքքիւրլեր իտէրէք խաթմի քէլամ իտէրիզ։

ՄԻԹԹԷՆԷՎՎԻՒ

Պէրզէխլէրի (պարանոց) հաֆը իլէ, սէֆինէլէրին պիր տէնիզտէն պաշգա պիր տէնիզէ միւրուրի իչիւն զանալ ին-շասը բէր չօգ մէսարիֆ վէ ֆէտաքեարլը-ղա միւթէվագգըֆ պուլունտուղունտան պէրզէխլէրտէ շըմէնտըֆէր եաբըլա-ըագ, սէֆինէլերի հէյեէթի իլէ պիր տէնիզտէն տիկէրինէ նագլ իթմէք միւմ-քին օլուպ օլմասեաճաղը պիր զէմանտան պէրու Թասավվուր օլունմուշ տուր։

Եիմտիեէ գատար պու կիպի պիր վասըթայի նագլեեէ իսթիմալ օլունամա-տըղը հալտէ, պիր միւատէթտէն պէ-րու չիմալի Ամերիգատա Ինկիլիզ միւս-թէմլիքեաթընտան Գանատատա սէֆա-եին նագլի իչիւն պիր շըմէնտֆէր թէէ-սիսինէ թէշէպպիւս իտիլմիշ տիր։

Պու շըմէնտֆէր նիհայեէթ, 1000 թօ-նէլաթօ հաճմինտէ օլան սէֆայինի ֆօնտի քէօդֆէզինտէն Սէն Լօրանս քէօրֆէ-զինէ նագլ իտէճէք տիր։

Պու սուրէթտէ Սէն Լօրէնս նէհ-ըլի միւսապընտան ֆօնտի քէօրֆէզինտէ Սէն ժան լիմանընա կիտէճէք օլան սէ-ֆինէլերին, գաթ իտէճէկի մէսաֆէ 800 քիլօմէթրատան ազ օլուպ, եէնի Սգօչիատաքի մուխաթարալը շէլալէլեր-տէն (ՉրվէԺ) տախի կէչիլմէեէճէք տիր։

Սէֆինէլերի ալմագ իչին պիլմասա-ինա օլունան վակօնլար, պիր, թագըմ տիրէքլերտէն իպարէթ օլուպ թրավերս-լեր իւզերինէ վաղ օլունմուշ տուր։ Պու շըմէնտֆէր իքի եօլ իւզրէ օլուպ, եօլ-լարըն ղէնիշլիկի 5 մէթրօ 50 սանթի-մէթրօ տըր։

Տէմիր չուպուգլարը 50չեր քիլօկրամ տըր։ Սէֆինէլեր Խարօլիգ մաքինալար իլէ գալարըրլըգ, վակօնուն իւզերինէ վաղ օլունաճագ տըր։ Պու զարիպ շը-մէնտֆէրին ուզունլուղու 27,200 քի-լօմէթրօ օլուպ, խաթթը միւսթագիմ իւզրէ թէէսիս իտիլմէքտէ տիր։

ՏԱԽԻԼԻԵԷ

Պիր վագըֆտան պէրու տէվրատ պուլունան Պուրսա վալիսի Մահմուտ ճէլալէտտին բաչա հազրերտիւն մէրքէ-պի վիլաեէթէ ավտէթ իթմիշլեր տիր։

Սոպոհըն ալտըղը մալիւմաթա կէօրէ, իզմիրտէ եէհուտի միւթէպէրանընտան պիր գօմիսիոն թէշէքքիւլ իտիպ, էվ-վէլ, պատէմա եէհուտի էֆբատընտան օլուպ ֆագիր իւլ հալ վէ չօլուգ չօ-ճուգ սահիպի օլան քիմսէլերին այիլէ-սի նիսպէթինտէ սինակօկա սանտըղըն-տան քէնտիլերինէ պիր մըգտարը միւ-նասիպ իանէ ագչէսի իթասը իլէ տի-լէնմէլերինէ մէյտան վերիլմէմէսի, Սէնէն, Իզմիրտէ պուլունան քեաֆիֆէ-յի եէհուտիլեր պէտէլաթը ասքերիեէ-լերինին միլլէթ սանտըղընտան իթասը, Սէնէն, եէհուտ՝ ճէվիյեէթի հիսսէսի-նէ թէրէթթիպ իտէն չօսէ ինչասը պէ-տէլինին տախի միլլէթ սանտըղընտան վերիլմէսի։

Ճէվիյեէթի մէղքիւրէ, պունա գար-շըլըգ օլմագ իւզրէ, բագը չարապ վէ բէյնիրին պէհէր օդդասընտան պիրէր վէ էթին օդդասընտան Ղշեր ղրուշ ֆագ-լա ալընմասընը կէօսթէրմիշլեր, վէ հաթթա պիր գաչ կիւն էվվել բէյնիր ինհիսարընը 300 լիրաեա պիր պագդա-լա սաթմըշլար տըր։

Ախիրէն գարարկիր օլան կէօմրիւք թարիֆալարընն ֆրանսըզճա թէրճէմէ-լերի իլէ պէրապէր թահրիրի խիթամ պուլմաղա, հուրուֆու հէճա թէրթի-պի իւզրէ, թանզիմ իտիլտիքտէն սօնրա, տէֆթէր չէքլինտէ թապ ու թէմ-սիլ օլունարագ, կէօմրիւք անթրբրօլա-ըընն խիթամընտան էվվել, կէօմրիւք մէճմուրլարը իլէ թիւճարանա պիրէր նիւսխէսի թէվզի օլունաճաղը իշիտիլ-միշ տիր։

ԹԷԼԷԿՐԱՖԼԱՐ

Բօմա 5։— Հէյեէթը վիւքէլանընն եա-գընտա իսթիֆա իտէճէկի թէքրար բիվա-եէթ իտիլմէքտէ պուլունմուշ տուր։ Պու-նունլա պէրապէր չաեիսթը մէզքիւրէեէ ասլա իթիմատ իտիլմէեիպ, պօրսա օեուն-ճուլարընն թասնիֆընտան իպարէթ օլ-մագ իւզրէ թէլագգի իթմէք լազըմ կէլիր։

Լօնտրա 5։— Լիզպօնտան վարիտ օլան խուսուսի պիր թէլէկրաֆնամէ մէալինէ կէօրէ, չէհրի մէզքիւրտէ գուհուր իտէն միւշքիլաթը մալիեէ կիւնտէն կիւնէ քէսպի շիտտէթ իթմէքտէ օլտուղունտան, հէյեէ-թը վիւքէլանընն մէհաֆիլի բէսմէեէ իլէ օ-լան բիշթէյի միւնասէպաթը բէք կէրկին պուլունուեօր։

Բէթրսպուրգ 5։— Նիժնի Նովկորոդ վա-լիսի ժէնէրալ Պարանօֆ, էքմէկին ֆիեաթը-նը եիւքսէլթմէք իչին, պուղտայ թիճարէ-թինտէն սուրէթը զայրը մէշրուէտէ խաթի-ֆատէ իթմէք խաթէէն իքի պէօյիւք թամի-րի մէմլէքէթտէն թարտ ու թէպիտ իթմիշ տիր։ Հիւքիւմէթ կէլէճէք գըշըն Ռուսիա-տա գըթլըգ զուհուրինի մէն իչիւն քեաֆ-ֆէյի թէտաբիրի միւգթազիյեէի իթթի-խազ իթմէք իւզրէ տիր։

Վարշավիա խաթիհքեամ գօմանտանը ժէ-նէրալ Ֆրիտէ, էեալէթը մէզքիւրէ օրտուսու պաշ գօմանտանլըղը մուավինլիկինէ թաեին գըլընմըշ տըր։

Սէվասթաբօլտա պուլունան պիրինճի գօլ օրտու գօմանտանը ժէնէրալ Բալօֆ, իքին-ճի մաեավին թաեին գըլընմըշ. վէ Վարշա-վիա խաթիհքեամը ալայը գօմանտանլըղը տախի, քէնտիսինէ զամիմէյի մէէմուրիյեէթ օլարագ թէվմի իտիլմիշ տիր։

Լօնտրա 5։— Տինն ագչայ Վինտսօր սէրայընտա այիլէյի գրալիեէ մախսուս պիր զիեաֆէթ քէշիտէ գըլընմըշ տըր։ Պու կիւն Սալմանեա իմբէրաթօրու Սգօչիա խասսա ա-լայընա բէսմի կէչիտ իճրա իթտիրմիշ տիր։ Մուավինարէն իճրա գըլընան այինի բուհա-նիտէ հազըր պուլունմուշ տուր։

Վինտսօր պէլէտիեէ ըէյիսինին նութ-գունա ճէվապէն, ինկիլիզճէ օլարագ իմբէ-բաթօր կիյեամ չէօյլէ տէմիշ տիր։

«Հիւսնի գապուլինիզտէն տօլաեը բէք զիեատէ միւթէչէքքիրիմ, Ալմանեա իմբէ-բաթօրլուղու սանտալիսինէ գուուտումատան էվվել վէ տահա սօնրա տայիմա հագգըմտա թէվէճճիւհի պէր քէմալ պուլունմուշ օլան պէօյիւք վալիտէմ Գրալիցաեը զիեարէթ ի-տէպիլիկիմտէն տօլաեը քէնտիմի պախ-թիեաբ ատտ իտէրիմ։

Լ'ԱՎԸՆԻՐ ՏԷ ՖԱՄԻՅԼ

ՖԱՄԻԼԵԱԼԱՐ ԻՍԹԻԳԱԼԻ ՆԱՄ ՇԻՐՔԷԹԻ
ՄԻԻԹԷԳԱՊԵԼԷՑԻ ԹԷԷՄԻՆԻՑԵԷ
ՍԷՐՄԱԵԼԷՐ ԹԷՇԲԻԼԻ ԻՋԻՆ
ՖՐԱՆՍԱ ՏԷՎԼԷԹԻՆԻՆ
ՆԷԶԱՐԷԹ ՎԷ ՀԻՄԱԵԷՍԻ ԹԱՀԹԸՆՏԱ
ԻՑՖԱՑԻ ՄՈՒԱՄԷԼԱԹ ԻՅԼԷՐ
ՇԻՐՔԷԹԻՆ ՄԷՐՔԷԶԻ ԻՏԱՐԼՍԻ

Ֆլ-սա Լէն ՀԷՐՈՒ, Բէէ-դէ-Լէ+ ՕԹ-Ի Ն· 61

ԹԷԷՄԻՆ ՕԼՈՒՆԱՆ ՍԷՐՄԱԵԷ
100·000·000 ՖՐԱՆԳ

«Լ'Ավընիր տէ Ֆամիյլ» շիրքէթինին թէշ-քիլի վէյէվ ճիւգի օլուն պիր մուավէնէթ օլմագ մագսէտինէ մէպնի օլուպ, պու շիր-քէթ ազ միւտտէթ զարֆընտա թէրագգը վէ թէվէսսիս իյլէմիշ տիր։

«Լ'Ավընիր տէ Ֆամիյլ» շիրքէթի պիր միւտտէթի մուայեէնէ զարֆընտա եախօտ միւտտէթին ինգըզասընտան էվվել իսապէ-թի վագբա իլէ սէրմայէլէր թէշքիլ իտէր։

«Լ'Ավընիր տէ Ֆամիյլ» շիրքէթի Ն.վայի մուավէլաթ իլէ միւթէվէղղիլ օլուպ, պաշ-լըճալարը մէնգուլաթըն գըյմէթի միւսթէ-ար օլան մէպլաղը թէէմին իյլէմէք, ղայբա-տա օլան պիր սէրմայեեի էլտէ իթմէք, սա-նաաթ վէ թիճարէթտէքի խաթիգրազաթըն ըէէս իւլ մալինի թահթը թէէմինէ ալմագ, չօճուգլար իչին ճէհէզ թէտարիք իյլէմէք, իխթիեարլար իչին մէտարը թէայեիշ օլա-ճագ մէպլաղը բէյտա իյլէմէք, գայտը հաշ եաթ չարթը իլէ մէշրութ վարիտաթը վիւ-ճուտէ կէթիրմէք, իիլատա, ուսուլի ի-տարէյէ միւթէալլիգ հէր նէվի մուամէլա-թը իյֆա իյլէմէք տիր։

«Լ'Ավընիր տէ Ֆամիյլ» շիրքէթինին Տէր-սաատէթ աճէնթէլիկի, 1884 քեանունի սա-նի իպթիտաբընտան պաչլամըշ տըր։

Ֆագլա մալիւմաթ ալմագ, վէ շիրքէթէ հիսսէտար եազըլմագ արզուսունտա պու-լունան, Տէրսաատէթտէ Պաղչէ-Գարուսուն-տա Շէյխսիւլ Իսլամ խանընտա 11 նիւմէր-լու օտատա մուգիմ աճէնթէսի Թէլլալեան Բարսեղ էֆ։ եէ միւրաճաաթ իթմէլի տիր։

ՍԱՐՐԱՖԻՅԵԷ

ԳԱԼԱԲԱ ՊՕՐՍԱԸ

1891 Ցունիս 25

Է.Հ. Ում. միւպլտտէլ. սէրի Տէ	—	—
Տիւն ագչամ գափանտը	20	7
Պու սապահ աչըլտը	20	7
Էն եիւքսէք ֆիեաթ	20	7
Էն աշաղը ֆիյաթ	20	4
Սէրի Ա.	43	—
» Պէ	23	22½
» Սէ	20	7
Թահվիլաթը Օսմանիյէ	78	32
Էն եիւքսէք ֆիեաթ	78	32
Էն աշաղը ֆիեաթ	78	26
Թաոֆիյէ	19	20
Շըմէնտըֆէր ֆր.	70	75
Օսպիճասիոն Թրամվայ Լ. Օ.	498	—
Իսթիլանճ 8 կիւնէ »	187½	
» 1 » »	85	—
ԱԳՈՒՕՆԼԱՐ		
Իսթանպօլ պանգասը Ի. Լ.	5	31
Սօսիէթէ ժէնէրալ »	5	—
» Օթ. չանժ է վալէօր »	4	22
Գրէտի ժէնէրալ օթոման Լ. Օ.	8	34
Թրամվայ »	5	90
Բէժի »	15	16
ԵՈՒՆԱՆ ՖՕՆՏՕԼԱՐԸ		
Իսթիգրազ 5% » Ֆր.	422	½
» 4% »	—	—
Պանգ Նասիոնալ »	427	—
Լօրիօմ »	151	—
ԱԳՃԷ ՖԻԵԱԹԼԱՐԸ		
Օսմ. միր. 100 ղշ. տան Ղշ. Ֆր.		
Սիմ մէճիտիյէ	107	36
Մէթալիք	101	
Պէշլիք	102	30
Սալթըրդ	103	10
Ինկիլիշ լիրասը	109	30
Ֆրանսըզ »	87	—
Հօլ	89	10
Գարպօն գաեիմէսի	8	40
Գոնսօլիտ ըէբօրու	45	—
Օսմանիյէ » Ըէբօր	22	½
Շըմէնտըֆէր » Մնթ. ր.	20	—
ԳԱՄՊԻՕ		
Լօնտրա	108	½
Փարիս	23	30
Ֆրանգ	—	—
Ֆիորին	10	75
Մարգ	18	62½